

դպրոցներ ալ հաստատեց եկեղեցական երգերու համար :

Գաղղիայի մէջ առջի երեցած անուաւոր ժամացոյցը Պօղոս Ա պապը ընծայ իրկեց Պեպինոս կայսեր : Հարուն - էլ - Բաշիտ ամիրապետը մեծին Վարդուսի ուրիշ ժամացոյց մըն ալ տուաւ , որուն վրայ ժամանակակից պատմիչները շատ զարմանալով կը խօսին :

Մէկ քանի մատենագիրներ կան որ ասպետութեան պատիւներուն սկիզբը ինչուան մեծին Վարդուսի ատենը կը հանեն . բայց ստոյգը քննելով՝ աս անունը տասնըմէկերորդ դարէն առաջ չենք գտներ :

Ինչպէս մեծն Վարդուս Լարոպայի մէջտեղուանքը , ասանկ ալ մեծն Լուփրետոս Բրիտանիայի մէջ արհեստները , գիտութիւնները և վաճառականութիւնը ծաղկեցուց : Ինքը Լնգղիան այլևայլ կոմսութիւններ՝ գաւառներ ու թաղեր բաժնեց , քաղաքական օրէնքներու գիրք մը շինեց , ուրիշ մըն ալ պատժական օրէնքներու՝ որ նշանաւոր են իրենց քաղցրութեամբը . աս օրէնքներուն սկիզբը դրաւ թէ ինչպէս պէտք է դատաւորները դատաստան ընեն : Ինքը շինեց պատերազմական նաւերու տորմիզ մը՝ և կանգնեց () քսֆորտի անուանի համալսարանն ու գրքատունը : Որչափ որ իններորդ դարուն մէջ կրնար գտնել՝ երկրագործներ , ճարտարապետներ , երկրաչափներ , ամէնքն ալ իրեն երկիրը կը կանչէր , որ արտերը պտղաբեր ընեն , և ամուր ու հանգիստ տներ՝ բերդեր ու տաճարներ շինեն : Երկրորդական միտքը կը բանար ու անոնց ուսումնասիրութիւնը կը վառէր՝ իր քովէն կամ լատիներէնէ թարգմանած պատմութեան գրքերով : Եւ ուսումնասիրութեան գաւառը կ'ուզէր որ կրթութիւնը իր ամէն հպատակներուն հասարակ բարիք մը ըլլայ . տուգանքով կը պատժէր ան ծնողքը որ իրենց տղաքը հասարակաց դպրոցները չէին խաւրէր . վասն զի

յանցաւոր էք կ'ըսէր աս օրէնքին ու ժողը , թէ “ Երբն ու բանականութիւնը մարդկութեան սեպհական նշաններն են . ուստի աս գեղեցիկ արարածը , այսինքն մարդս իր պատուէն վար ձգած ու իր ստեղծողին դէմ ապստամբած կը համարուի , ով որ անոր մտաւոր կարողութիւններուն կրթութիւնը կը վերցընէ , ու կը թողու որ մարդս անբան կենդանեաց հաւասար ըլլայ . ”



ՕԳՏԱԿԱՐ ԳԻՒՏԵՐ

Պարզ բծերը հանելու համար դեղեր :

ՊԱՐԶ կ'ըսուի ան բիծն որ մէկ տեսակ մը նիւթէ առաջ եկած է : Գաղղիայի երեւելի բնալոյծներէն մէկը շատ կերպեր հնարած է աս տեսակ բծերը հանելու համար , որուն համառօտութիւնը հոս դնենք :

Պարզ բծերը գլխաւորապէս երկու բանէ առաջ կուգան . մէյմը եղէ , մէյմըն ալ ճարպէ : Եւ բծերը հանելու յարմար նիւթերը ասոնք են :

Ա . Սպան . աս նիւթը ամենեւին կերպասին վնաս մը չտար , ու հաստատուն գոյներն՝ ալ չայլայլեր :

Բ . Կաւիճ՝ , սպանոտ հողեր , ծծող հողեր , ու ան հողերը որոնց մէջ շատ մանեղիա ըսուած նիւթէն կայ : Եւ հողերը գործածելու համար ջրով շաղուելու ու թանձր շաղախի պէս ընելով՝ բծաւոր տեղուանքը ասով ծեփելու է , ու թողու է որ չորնայ . չորնալէն ետքը խողանակով՝ շփելու է , որով բիծը կ'ելլէ :

Գ . Լըզան լեղին զտուած , ու հաւկրթի դեղնուցը ամէն բծերու համար կրնան գործածուիլ : Որ և իցէ բիծ հանելու նիւթերուն մէջ եզան զուտ լեղին ամենէն աղէկն է , որով հետեւ ասիկայ յատկութիւն մը ունի

որ եղն ու ճարպը կը լուծէ , ու կերպա սին վնաս մը չտար , գոյնին վրայ ալ զգալի տարբերութիւն մը չընէր :

Դ. Տքահանէ ելած զօրաւոր բւեկ նի եղն ու կիտրոնի ոգիքն ալ շատ աղէկ են , միայն թէ բծերը հին պիտի չըլլան :

Մեղրամամը , ուետինը ¹ , բւեկնի խէժը , ձիւթը , և ընդհանրապէս բոլոր խժային նիւթերը լաթեղէններու վրայ կպչելով կը բծաւորեն : Աւրոտով կրնան լուծուիլ աս խէժերը , ու բիծը հանել՝ առանց կտաւին ու գոյնին վնաս մը ընելու :

Վինիի , թուլթի , սև հաղարջի ² , բալն ³ բծերը հանելու համար՝ առաջ աղէկ մը սապոնով աճրուելու է , ու ետքը ծծմբային թթուութի կամ պարզ ծծումբի ծուխին բռնելու է : Բայց աս ետքի գործողութիւնը հաստատուն գոյն ունեցողներուն վրայ միայն կ'ըլլայ :

Սանգի բծերը շաքարի թթուութեամբ շուտ մը կը հանուին . բայց ասիկայ թրթնջուկի ⁴ աղին հետ պէտք չէ շփոթել : Արկըթին սև ժանկը դիւրաւ կ'ելլէ ամենաբարակ ծեծուած գինիի տորտով ⁵ . աս նիւթը մետաղական թթուութներէն աղէկ է , որովհետև անոնց պէս շատ չկրպչիր մետաքսեղէններուն վրայ , գոյներնին ալ քիչ կը փոխէ :

Շաքարի թթուութեամբ բանեցընելու համար պէտք է անիկայ փոշի դարձընել , ու կտաւին բծաւոր տեղը առաջուց աղէկ մը տաք ջրով թրջելէն ու խել մը ատեն եռացած ջրի գուլջին վրայ բռնելէն ետքը , վրան ցանելու է աս փոշին . ետքը լուա ու երկու մատիդ ծայրով աճրուէ . և քանի որ շաքարի թթուութեամբ բոլորովին կը տաւին մէջէն գնացած չէ , բծաւոր երեսին վրայ արդուկ մը զարկ , ու ետքը տաք ջրով լուա : Այ կերպով որ-

չափ ալ հին ըլլան բծերը՝ աներևոյթ կ'ըլլան :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Փարիզ :

Ինչոքիս հին ատենի պատմութեց մէջ բոլոր աշխարհք անուանի ու հռչակաւոր եղած կ'երևնան՝ Վինուէ , Բաբելոն , Ալէքս , Տիւրոս , Պերսպոլիս , Բրտաշատ , Սաղարշապատ , Հռոմ , Աթէնք , Բիւզանդիոն և ասոնց նման քաղաքները , նոյնպէս ալ միջին դարու ատեններէն սկսած՝ ու նաև մեր օրերը խիստ անուանի են ամէն կողմանէ հիմակուան Աւրոպայի գլխաւոր տէրութեանց մայրաքաղաքները , ինչպէս Ստորա , Փարիզ , Սեննա , Պերլին , Փեթրպուրկ և այլն : Բոնց մէջ քիչ շատ տարբերութիւններ կան , որով մէկը քան զմէկալը աւելի հարուստ ու փառաւոր է . բայց երկուքը , այսինքն՝ Ստորա ու Փարիզ , իրաւամբք ըսուած են մէյմէկ աշխարհք , կամ մէյմէկ՝ աշխարհքի համառօտութիւն : Ստորայի ստորագրութիւնը ուրիշ ատենի պահելով , հիմա Փարիզու վրայ խօսինք :

Փարիզ քաղաքը Վրիստոսի թուականէն հարիւր տարի մը առաջ շինուած է կ'ըսեն . բայց այնպէս խեղճ տեղ մըն էր որ անունը Վրիստոս ըսուած էր , որ լատիներէն տղամաշաղխ կը նշանակէ : Իսկ հիմա աշխարհքիս խիստ փառաւոր՝ ընդարձակ՝ վաճառաչահ ու հարուստ քաղաքներէն մէկն է : Բազմամարդութեն ու ընդարձակութեը կողմանէ՝ միայն Ստորային հետ կրնայ բաղդատուիլ Աւրոպայի մէջ . մակերևոյթը կամ բոլոր տարածութիւնը 34,000,762 քառակուսի մետր կը սեպուի . իսկ բնակիչներուն թիւը գրեթէ 900,000 : Փարիզու շէնքերը ընդհանրապէս անկանոն է .

1 Չամ սուքրէ : կամ Acide du sucre.
2 Սիւս քրէնի իւշիւթ : 5 Գոսուս Գոսուս :
3 Ֆիլիէ : 6 Գրեմ Բարբար :
4 Գ.Պ. Acide oxalique,